

# ՄՈՎՍԷՍ Գ. ՏԱԹԵՒԱՑԻ

## ԿԱԹՈՂԻԿՈՍ ԷԶՄԻԱՄՆԻ

(Շար. տե՛ս «Բազմավէպ» 1991, ք, 1-2, էջ 47-63)

### ՄՈՎՍԷՍ Գ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒ ԳՐԻԳՈՐ ՎՐԴԻ. ԿԵՍԱՐԱՑԻ

Եկեղեցաբանական կրկնակի տեսակետներ

Գրիգոր Վրդ. Կեսարացի, որ 1602-ին սկսեալ զանազան անգամներ նստած էր Պոլսոյ Պատրիարքական Աթոռը, եղած է ընդդիմադիր՝ Հայ Եկեղեցւոյ մէջ գործող միաբանական շարժումին կողմնակիցներուն:

Այս մտայնութեամբ, Յանդիմանադիր մը խմբագրած է, որ թէեւ անթուական՝ յայտնապէս ուղղուած է Մելքիսեդ Կաթողիկոսին, յանդիմանելով զինքը՝ Հռոմի Պապերուն հնազանդութեան դիր զրկած ըլլալուն համար: Այս թուղթին օրինակը մեզի հասած է Գ. Սրուանձտեանց Եպ.ին ձեռքով, ինչ որ վերեւ քննարկութեան ենթարկեցինք<sup>1</sup>:

Յովհաննէս Վրդ. Ոսկանի, ճանչցուած «Նուլ» մականունով եւ Զաքարիա Վրդ. Վանեցիի դէմ՝ Կեսարացի Պատրիարքին հակոտնեայ դիրքին առանցքը՝ անոնց Եկեղեցիներու միաբանութեան հարցին նկատմամբ ըմբռնումի տարբերութիւնն է: Կեսարացիին լսելով թէ իր աշակերտն ալ, Մովսէս Կաթողիկոս, Ս. Էջմիածնի Աթոռին վրայ բարձրանալով՝ գրած է Միաբանական թուղթ, ուղղուած Ուրբանոս Ը. Պապին, անոր ալ կ'ողղէ ազդարարութեան գիրեր:

Յիշեալ նամակներէն մէկուն միայն պատաստիկներ հասած են մեզի, շնորհիւ ժամանակակից Կղեմէս Կալանոսի, որ մէջբերումներ կատարած է Միաբանութիւն Հայոց... տիտղոսով երկլեզուեան գիրքին մէջ:

1. ՍՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ Գ., Թորոս Աղբար, 1855, Բ., էջ 280-293: Ա.ՊՅԱՅԱՅԱՆ Ա., «Սիոն», 1937, էջ 88-89:

Ահա անոր գլխաւոր հատուածը. «Լուեալ եմ անախորժելի համբաւ եւ տրտմագոյն զրոյց եւ ցաւազիլն ասացուածս վասն Զեր. սսեն թէ Մովսէս Կաթողիկոսն միաբան ընդ Ֆռանկաց, ուխտս եւ զաշինս եղեալ ընդ նոսա, եւ բազում թուղթս միաբանութեան յուղարկեալ առ նոսա, վասն միաբանութեան ընդ Հռոմայ Եկեղեցւոյն եւ ընդունելոյ գժոզովն Քաղկեդոնի»<sup>2</sup>. ասիկա լսելով, – կը շարունակէ Կեսարացին, – մեծ սուգի մասնուեցանք, «զոր քաւ մի՛ արասցէ զայս Տէր, որ ոչ վայել է քոյին խոհեմութեանդ, զի մի՛ սուտ լիցի պարծանք մեր որ վասն ձեր, եւ մի՛ ուրախ լիցի ի վերայ մեր՝ որ ի սկզբանէ թշնամի բնութեանս, նա որ զատոյց եւ հեռացոյց զհերձուածողսն ի ճշմարիտ եւ յուղղափառ հաւատոյ եւ ուրախ եղեւ ի վերայ նոցա»<sup>2</sup>:

Միայն եկեղեցաբանական հարցին նկատմամբ չէ Գրիգոր Վրդ. Կեսարացիի ընդդիմութիւնը, այլ նաեւ քրիստոսաբանական, Քաղկեդոնի ժողովին դաւանական բանաձեւին առընչութեամբ:

Կալանոս կը գրէ թէ Գրիգոր Կեսարացին երբ լսեց «եթէ Սրբազան Կաթողիկոսն Հայոց (Մովսէս), որ է այր առաքինի եւ ուղղափառ, առաքեաց առ սուրբ Հայրապետն Հռոմայ Ութերորդ Ուրբանոս՝ թուղթ միաբանութեան Եկեղեցւոյ իւրոյ ընդ Առաքելական սուրբ Աթոռոյն, բարկացաւ սրտմտութեամբ ի վերայ նորա, եւ գրեաց առ նա, գոռոզն, թուղթ լի մահաբեր թիւնօք եւ մոլորական վարդապետութեամբ, որոյ օրինակն էր այսպէս. «Ոմանք վկայեցին ստուգապէս թէ ասացեալ է Ռաչատուր Նուիրակղ, թէ Ֆռանկաց երկու բնութիւն անբաժանելի սսելն, եւ մեր մի բնութիւն սսելն, երկոքին ի մի տեսութիւն ունին: Ահա նոր աստուածաբանութիւն եւ կրկնակի մեկնութիւն: Եթէ այս այսպէս իցէ, ապա ուրեմն զուր են աշխատեալ առաջին սուրբ Հարքն մեր որ ընդդէմ Քաղկեդոնականացն զինեցին: Զի որ ընդդէմ ուղղափառացն ներհականայ՝ այնպիսիքն հերձուածողք կոչին: Ապա ըստ այսմ բանի, հերձուածողքն՝ ուղղափառ լինին, այսինքն Քաղկեդոնականքն, եւ ուղղափառքն՝ հերձուածող լինին, այսինքն ուղղափառ Հարքն մեր, զոր եւ քաւ լիցի այսպէս լինել»:

Կալանոսէն յիշատակուած այս նամակին վերջաւորութիւնը հետեւեալն է. «Միթէ սոքա (Հարքն մեր) ո՞չ գիտէին զմիաբանիլն ընդ Ֆռանկաց, կամ թէ զվնասն երկու բնութիւն սսելոյն ի Քրիստոս ըստ ուղղափառաց: Միթէ զայս ամենայն ո՞չ գիտէին նոցա եւ մե՞ք գիտացաք, կամ թէ մեք իմաստնագո՞յն իցեմք քան զնոսա, կամ թէ նոքա սղէ՞տք էին քան զմեզ: Զայս այսպէս ո՞չ կարեմք սսել կամ իմանալ յանդգնաբար, քաւ լիցի մեզ սսել զայս կամ խորհել: Զի նոքա որ այս

2. ԿՂՄԷՄ ԿԱՒԱՆՈՍ, Միաբանութիւն Հայոց Ս. Եկեղեցւոյն ընդ մեծի Ս. Եկեղեցւոյն Հռոմայ, Հտ. Բ., մասն ա., էջ 430: ԱԿԻՆՅԱՆ Զ. Ն., Ամբ, 360-361:

հաւատով եւ դաւանութեամբ կացին, թէ ի դժոխս գնալոց են՝ եւ մեք յօժարիմք ընդ նոսա գնալ»<sup>3</sup>:

### Գրիգոր Կեսարացիի «Առ էջմիածնեցիս» թուղթը

Նոյն տարիներուն, Գրիգոր Վրդ. Կեսարացի գրած է ուրիշ նամակ մըն ալ, գրեթէ նոյն բովանդակութեամբ, ուղղուած էջմիածնի միաբաններուն:

Նամակը առաջին անգամ ըլլալով, ամբողջութեամբ հրատարակած է Հ. Ն. Ակիւնեան<sup>4</sup>: Թէեւ անթուական, սակայն բովանդակութենէն դատելով՝ գրուած է Մովսէս Կաթողիկոսի կենդանութեան, 1630–1633 տարիներուն միջեւ: Նամակին մէջ չի յիշատակուիր Մովսէս Կաթողիկոսի անունը, սակայն ակնարկները բաւական խօսուս են. «Բազում անգամ խրատեցաք, բերան ի բերան ձերայնոցդ առ մեզ դիպելոցդ, ի քաղաքն Կեսարիա՝ Պաշատուն, եւ ի յայլ տեղիսն՝ այլոց բազմաց, եւ թղթով եւս ծանուցաք վասն նորածեւ բանիցն եւ նոր ազանդոյն»:  
Գրուածքին վերջաւորութեան՝ նոյն յորդորը. «Ո՛վ սիրելիք, բազում անգամ գրով եւ յանդիմանելով, ծածուկ եւ յայտնի ծանուցի ձեզ, թէ յայդ խորթ եւ նորածեւ բանիցդ ի բաց կացէք, զի չէ՛ դա ճշմարիտ ուղղափառաց՝ այլ Քաղկեդոնականացն»<sup>5</sup>:

Կարծուած աղանդին վերագրումը՝ անտարակոյս Մովսէս Կաթողիկոսին եւ անոր աշակերտ Պաշատուր Կեսարացիին կը հայի: Անոնց պաշտպանած տեսակէտին մասին՝ մենք անդրադարձանք նախապէս:

Գրիգոր Կեսարացիին, յուսալքուած՝ լուսամիտ Կաթողիկոսը իր տեսակէտին կապելու, այնպէս կը թուի որ կը փորձէ էջմիածնի միաբանները շարժել Կաթողիկոսին դէմ: Թէեւ ծեր եմ, – կը գրէ անոնց, – հարկ կը զգամ խրատել, Հեղեայ յանցանքին մէջ չիյնալու համար. որովհետեւ «Թէպէտ Տէրն յետ երկու եւ երկր անգամ խրատելոյն անլուր եղելոցն՝ բարւոք գտարանջատելն վարկանէր արժան ի յօժարարոյիցն, այլ պարզամտաց եւ աղանդագունիցն եւ անմեղացն՝ անդու ուսուցանել, ըստ Առաքելոյն»:

Ձեզի կ'ուղղեմ խօսքս, կը գրէ Կեսարացիին էջմիածնի միաբաններուն, «վասն երկր պատճառաց. նախ՝ զիտեմ զի դուք զբարս աղաւնոյ ունիք, եւ էք միամիտք եւ ճշմարտութեան եւ բարեաց էք սիրող. երկրորդ՝ զի բազումք ի ձէնջ կատարեալ են. երրորդ՝ զի ես առաւել պարտական եմ խօսել ընդ ձեզ՝ քան զայլսն, ըստ Առաքելոյն՝

3. ԿԳԵՄԷՍ ԿԱԼԱՆՈՍ, Աճղ, էջ 77–78:

4. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Աճղ, էջ 363–371:

5. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Աճղ, էջ 363–364, 370–371:

թէպէտ այլոց չիցեմ առաքեալ, այլ զէպ ձեզ եմ, զի զվարդապետական իշխանութիւն եւ զայլ հոգեւոր պատրւս՝ կամօք մերովք եւ ի մէնջ ստացեալ էք:

«Իմացէ՛ք, սիրելիք, որ ազդ առնեմ ձեզ, զի ընդ նորաճեալ աղանդն եւ մանաւանդ դաւանութիւնդ, որ յամենայն օր ասէք յառաւօտն եւ յերեկոյն. այս Նեստորի եւ երկարնակ Քաղկեդոնի դաւանութիւն է (...): Նախ այն է, որ ասէ, մեռեալ մարմնով եւ կենդանի աստուածութեամբ. զի ասէ Սուրբն Ներսէս ի կատարումն դաւանութեան իւրոյ, ի խոստովանիմն. «Ոչ ոմն անմահ եւ ոմն մեռեալ, զի այս երկուքն են բաժանեալ, այլ որ անմահ՝ նոյն եւ մեռեալ, եւ որ մեռեալ՝ անմահ մնացեալ»<sup>6</sup>:

Շահեկան էր ճշտիւ գիտնայ այն Հանգանակը կամ Դաւանութիւնը, զոր ամէն օր ըսել կու տայ Սովսէս իր միաբաններուն, զոր Նեստորական կը գտնէ Կեսարացին:

Գրիգոր Կեսարացին կը համարի՞ թէ Քաղկեդոնի ժողովը դաւանած ըլլայ «ոմն անմահ եւ ոմն մեռեալ» իրր երկու անհատներ, զոր կը հերքէ Ս. Ներսէս Շնորհալի «ո՛չ... ո՛չ...» ըսելով: Կեսարացին պէտք էր նշմարել թէ Քաղկեդոնի ժողովն ալ Շնորհալիին սոյն քառեակին վարդապետութիւնը սորվեցուցած է եւ ուր չկայ ոչ մէկ նեստորականութիւն: Հաւանաբար Կեսարացին առանց հասկցած ըլլալու «մեռեալ մարմնով եւ կենդանի աստուածութեամբ» բացատրութիւնը՝ կը շարունակէ իր թուղթը՝ գրելով. Եթէ առարկէք, - կը գրէ, - թէ նաեւ մեր նախնիքներու շատ մը գրութիւններուն մէջ կան նման բանաձեւեր, գիտցէք՝ թէ մեր սուրբ Հայրերը յաճախ սրբած են զանոնք, սակայն ասով հանդերձ՝ «ոչ գոյ գիր Հայոց՝ ուր ոչ երեւի որոմն ի քաղկեդոնականացն», որոնք օձաճուկի նման խառնուած պղծեցին: Նաեւ Հերակլի օրերուն, 84 տարիներ՝ թիւրեցան վեց կաթողիկոսներ. ապա Կիլիկեան Լեոն իշխանին ատեն՝ «երկոտասան եպիսկոպոսք դաշնակից կամեցան, որոց մի էր Ներսէս Լամբրոնացի (...), կամաքարչեալ եւ ոչ կամաւ, որպէս հրամայէ Կիրակոս կոչեցեալ Պատմագիր»:

Ու դեռ կը շարունակէ. «... ի ժամանակս ի յատիճանաւորաց Հայոց, որ չեն տունկ երկնաւորին, խլեալ ի բաց կորնչին ի դաւթէ Ս. Եկեղեցւոյ, որպէս Յոհան Մործորեցին եւ աշակերտն Սարգսի Վարդապետի, եւ միշտ ցանեն զորոմն չարացն. որպէս ի մերում ժամանակի՝ անիծեալ Նիկոլն Լեհցի եւ շնծեր չՅովհաննէս Սուլն Կ. Պոլսեցի»: Նոյնը «զանխլաբար» կը ցանեն Զահեկեցիները, որոնք մեր լեզուին ծանօթ՝ 500 գիրք ցրուած են, եւ շատեր տեսած եմ, տգէտներ, որոնք զանոնք կը պահեն Ս. Գիրքերուն հետ<sup>7</sup>:

6. ԱԿԻՆԵԱՆ 2. Ն., Ամդ, էջ 364-365:

7. ԱԿԻՆԵԱՆ 2. Ն., Ամդ, էջ 366-367:

Ապա դառնալով ինքն իր անձին՝ Գրիգոր Վրդ. Կեսարացի նկատել կու տայ ըսելով. Մի՛ կարծէք թէ անոնց խաբեպատիր կերպերը միայն ձեզ պղտորած են, մեզ եւ ուրիշ կատարեալ անձեր ալ զրգած են եւ «որ տասն տարով ընդունենք եմք միամտութեամբ», բայց Աստուծոյ ողորմելով եւ ճշմարտաբան անձերու ձեռքով՝ ձերբազատուեր ենք այդ չար կրօնքէն եւ աղանդէն:

Գրիգոր Վրդ. շահեկան խոստովանութիւն մը կ'ընէ՝ իր խոոված հոգեպիճակը թարգմանող. կը խոստովանի թէ տասը տարի «միամտութեամբ» ընդունած է Եկեղեցւոյ ողջամիտ քրիստոսաբանութիւնը, որ խորքին մէջ նոյնն էր Մովսէս Կաթողիկոսի եւ Խաչատուր Վրդ. Կեսարացիի դաւանած Հայաստանեայց Եկեղեցւոյ հաւատքին:

Այդ տասը տարիները ակնարկ են այն ժամանակամիջոցին՝ որ Գրիգոր Վրդ. Կեսարացի անցուց դարուն երկրորդ Լուսաւորիչ ճանչցուած՝ Սրապիոն Ուռհայեցիին մօտ, որուն աւանդած վարդապետութենէն՝ աւելի ուշ ձերբազատուած ըլլալը, կ'ըսէ, շնորհիւ «ճշմարտաբան անձանց»: Իրապէս, Գրիգոր Վրդ. Դարանաղցին ալ կը վկայէ թէ Կեսարացին իր աշակերտութեան շրջանին «ժամանակ մի ապստամբ եկաց» իր Վարդապետէն, այսինքն Սրապիոն Ուռհայեցիէն, «վասն իւր խստապարանոց եւ գոռոզ բարուցն», բայց յաջորդաբար հնազանդած է «եւ էառ ի նմանէ գաւազան»<sup>8</sup>:

Միրելիներ, - կը շարունակէ Կեսարացին՝ էջմիածնի միաբաններուն ուղղած նամակին մէջը, - հաւատքի գիտութիւնը դժուարին է, «կատարելոցն է գիտելի՝ շնորհիւն Աստուծոյ»: Այսպէս, Դուկաս Լոռեցին ճշտած է՝ ինչ որ որոմացաններ մուծած են Ներսէս Լամբրոնացիի «ի Մեկնիչ աղօթիցն, - այսինքն Մեկնութիւն Պատարագի դիրքին մէջը, - որ սուտ է եւ խորթ եւ ո՛չ է Ներսեսի»:

Այս շփոթութեան հեղինակը, - կը գրէ Գրիգոր Վրդ. Կեսարացի, - Տրապիզոնցի Կիրակոս արեղան է, որուն հայրը յոյն է եւ մայրը հայր, որ այրի մնալով՝ տղան կրթել տուած է Հայոց քով: Արեղայ եղած՝ Միսի Պետրոս Կաթողիկոսին մօտ կ'երթայ: Միշտ կը գովէ Քաղկեդոնի հաւատքը, եւ կ'ազդէ նաեւ Կաթողիկոսին վրայ, որ զինքը կը խրատէ, բայց ի դերեւ, եւ կը հեռացնէ իրմէ: Երուսաղէմ կ'երթայ, ուր նոյնը կը քարոզէ ու շատեր կը շփոթէ, «զի էր վերին երեւակայութեամբն հայ եւ կրօնաւոր առաքիներ, եւ ներքին մարդովն եւ խորհրդով՝ երկաբնակ եւ քաղկեդոնիկ»: Երուսաղէմի մէջ Գրիգոր Վրդ. Բուքին կ'իմացնեն, եւ սա կը նզովէ զինքը<sup>9</sup>:

Իսկ թէ Ներսէս Լամբրոնացի «կամաբարչեալ եւ ոչ կամաւ», ինչպէս կ'ուզէ Կեսարացին, Լեւոն Ա. թագաւորին օրով, հակառակ իր

8. ԳՐԻԳՈՐ ԳԱՐԱՆԱՂՑԻ, Անդ, էջ 368:

9. ԱՄՍՏՈՒՆԻ Կ., ԺԷ. դարու երեւելի վարդապետներ, Վենետիկ, 1989, էջ 52-57:

համոզումներուն հաւանած ըլլայ վարդապետական խնդրի մը շուրջ, բաւական առասպելական կը թուի:

Հարկ է զիտել տալ որ ոեւէ եկեղեցական մատենագիր չէ կարելի կոչել «Սուրբ Հայր»: Եկեղեցի մը, որ Նուիրապետական կազմով օժտուած է եւ ունի առաքելական աւանդութիւն, գիտակից է թէ իր հարազատ դաւանանքը կը հայելանայ՝ նախ եւ առաջ իր պաշտամունքի գիրքերուն, աղօթքներուն եւ շարականներուն մէջ: Ողջամիտ աստուածաբաններուն համար՝ անխախտ սկզբունք եւ կանոն է «Կանոն աղօթքի՝ կանոն է հաւատքի»: Ապա նաեւ իր ժողովական վճիռներուն եւ իր լուսամիտ Հայրապետներուն, Եկեղեցիէն՝ Եկեղեցի ուղղուած դաւանական թուղթերուն կամ կոնդակներուն մէջ: Ասոնք են որ Եկեղեցւոյ մը ապրումը կը հայելացնեն:

Երբ Մովսէս Կաթողիկոս 17 Օգոստոս 1626ին կը գրէր Ուրբանոս Ը. Պապին, թէ Հայաստանեայց Եկեղեցիին քրիստոսաբանական դաւանանքը խորքին մէջ տարբեր չէր Հռոմի Եկեղեցիին հաւատքէն, եւ երբ 1632ին իր ուրիշ մէկ թուղթին մէջ կը գրէր թէ «հաւատով կաթողիկէ Եկեղեցւոյ եմք», հարազատօրէն կը թարգմանէր իր Եկեղեցիին հաւատքը՝ այս անճառելի խորհուրդին մասին, այնպէս՝ ինչպէս ան կը հայելանայ վերոյիշեալ Եկեղեցիին վաւերական ապրումին մէջ: Այսպիսի խոր գիտակցութեան մը թելադրանքին տակ է որ հոգ տարած է Մովսէս Կաթողիկոս՝ ջնջել այն ինչ որ միակ արատը եղած էր հայ պաշտամունքին, «Ով հրաշալի նախահարք» շարականին վերջին երեք յաւելեալ տուները: Մենք այս մենագրութեան մէջ արդէն մատնանշած ենք Մովսէսի հովուական այս խոհականութիւնը:

Մովսէս Կաթողիկոս յեցած էր վարդապետական հաստատ ժայռի վրայ, ընդհանուր Եկեղեցիներէն առհասարակ ընդունուած: Զայն սորված էր Սրապիոն Ուռհայեցի իր վարդապետէն: Գրիգոր Կեսարացի մեղադրանքի իր թուղթին մէջ, երբ Մովսէս Կաթողիկոսին կ'առաջարկէ, իբր դաւանական հեղինակութիւն, վարդապետներ՝ որոնք պարզապէս եկեղեցական մատենագիրներ են, անով իսկ ցոյց կու տայ թէ իր աստուածաբանական գիտութիւնը խախտու է: Ան կը թուարկէ Օձնեցիին, զոյգ Ստեփանոս Միւնեցիները, Սարգիս Վարդապետը, Տարօնեցի Պօղոս, Մխիթար Գօշ, Յովհան Որոտնեցի ու Գրիգոր Տաթեւացի, եւ ապա կ'աւելցնէ թէ «մեր նոցա եմք հետեւողք»<sup>10</sup>:

Նախ եւ առաջ ասոնց մէջէն Օձնեցիին, առաջին կարգի վրայ, չի՛ ձայնակցիր Կեսարացիին: Կորովարիբ Չամչեանէ ետք՝ Աւգերեանն ալ Օձնեցիին Յաղագս Երեւութականաց ճառին հրատարակութեամբ, 1816ին, Փարիզի ձեռագրատան մէջէն լոյս հանելէ ետք, հայ մատենագրութեան մէջ անոր վարդապետութեան մասին ծաւալած մշուշը փարատեցաւ: <sup>11</sup>

10. ԿՂԵՄԷՍ ԿԱԼԱՆՈՍ, Աճղ, էջ 101:

Մնացած անունները յարգելի մատենագիրներ են, որոնք իրենց ժամանակին մէջ ծառայած են Հայաստանեայց Եկեղեցւոյ: Բայց անոնց գրուածքները, բոլորը անխտիր, ներելի չէ ընդունիլ իբր Հայաստանեայց Եկեղեցիի հարազատ վաւերական վարդապետութիւն, մանաւանդ այն գրուածքները՝ որոնք բորբոքուն հակաճառութեան առիթով գրուած են:

Այսպիսի վերապահում անոնց երկերուն հանդէպ, ո՛չ միայն ներելի՝ այլ հարկաւոր է, քննական ճշգրտութեան պահանջ: Եկեղեցւոյ պատմութեան մէջ ոչ մէկ մատենագիր ազատ եղած է այսպիսի քննական հակալէիտէ, ոչ իսկ աշխարհահռչակ, տիեզերական տաղանդներ, ինչպէս Որոզինէս եւ ուրիշ շատեր:

Կը թուի որ Գրիգոր Կեսարացին, իր իսկ խոստովանութեան վկայութենէն դատելով, մոլորած է իրմէ թուարկուած այդ եկեղեցական մատենագիրներուն անտառին մէջ, փոխանակ նայելու Հայաստանեայց Եկեղեցիին ուղղափառ դաւանանքը հայեւացնող վճիտ աղբիւրին, ինչպէս իր կաթողիկոսը՝ Մովսէս Տաթեւացին եւ ժամանակակից ուրիշ վարդապետներ:

Հայ եկեղեցական մատենագիրներուն գրուածքները կրնան շահեկանութիւն ունենալ՝ իբր աստուածաբանական տեսակէտներ, բայց ո՛չ իբր Հայաստանեայց Եկեղեցւոյ վաւերական աղբիւրներ:

### Մովսէս Կթղ. Հայ հոգեւորականի տիպար

Հ. Ն. Ակիւնեան իր մենագրութեան մէջ կը գծէ Մովսէս Կաթողիկոսին նկարագիրը, ամփոփելով ժամանակակից անձերու ցիրուցան վկայութիւնները, որոնք կը մատնանշեն Հայրապետին բարեմասնութիւններուն այլեւայլ կողմերը<sup>11</sup>:

Անոնցմէ ոմանք դուրս կը ցայտեցնեն Մովսէսի մարդկային բարեմասնութիւնը, ուրիշներ՝ ներքին, առաքինական, հոգեւոր մարդու, ինչպէս Երեմիա Չէլչպի Բէօմիրճեան՝ իր ներբողեան ճառին մէջ, Մովսէսի մահէն յիսուն տարի յետոյ, կը շեշտէ անոր սրբակենցաղ վարքը, անոր երկնային բարեխօսութիւնը հայցելու. «Բարեխօսութեամբ սուրբ Հայրապետիս, Տէր, այց առա՛ տառապեալ ազգիս»<sup>12</sup>:

Կը խորհրդեք թէ Տաթեւացիին հայ Եկեղեցւոյ վերանորոգութեան զանազան մարզերուն մէջ գլուխ հանած գործունէութիւնը եւ արդիւնքները, - շինարարական, կրթական, մշակութային, վանականութեան, եկեղեցական կարգապահութեան, գերիներու ազատագրումի, - ինքնին

11. Ակիւնեան Հ. Ն., Աճդ, էջ 145-152:

12. Ակիւնեան Հ. Ն., Երեմիա Չէլչպի Բեօմիրճեան, Վիեննա, 1933, էջ 195-196:

բաւական են ցայտեցնելու լրիւ այս Հայրապետին ոչ միայն վաստակը՝ այլ նաեւ հոգեւորականի բարեմասնութիւնները, եւ անմահացնելու անոր յիշատակը պատմութեան մէջ:

Բայց Մովսէս Տաթեւացիի այդ բարոյական ու կրօնական վերանորոգութեան գործէն դատ կը փայլի ժէ. դարու առաջին տասնամեակներուն՝ իբրեւ առաջին եւ անդերազանցելի վերանորոգող Արեւելահայքի աղօթատեղիներուն:

Այս մասին Ալիշան կը յիշէ Մովսէս Տաթեւացիի աշակերտներէն՝ Երեմիա Կարճաւանեցիին վկայութիւնը, գրուած 1625-1626 տարիներուն. «յորում փայլէ վարդապետս մեր Տէր Մովսէս քաջ ըրբունին... , յԱթոռոյն Ստաթէի, որ այժմ կոչի Տաթեւ, որ լուսաւորէ զագգջ Հայոց, եւ ժողովեալ կրօնաւորական դասս եւ նորոգեաց զվանորայս եւ զԱնապատս կրկին հաստատեալ պայծառացոյց»<sup>13</sup>:

Զաբարիա Վրդ. Վաղարշապատեցի, աշակերտ Մովսէս Կաթողիկոսի, անդրադառնալով իր Վարդապետին անձին՝ կը գրէ. «Լուսատու ակն հոգւոյս եւ զանգին մարգարիտն, զջահն անշիջանելի եւ զաստղն անշամանդաղելի, որ Ո՛հԸ (1629) թուին Կաթողիկոսս, զԱթոռն սուրբ ի յաղբիւսաց ի վեր առեալ՝ հաւասար արար երկնից»։ Այնուհետեւ չորս տարիներ ալ ապրեցաւ, կը գրէ, եւ 1633ին իբր անմուտ արեգակ՝ անստուեր լուսաւորներու մէջ անցաւ<sup>14</sup>:

Ստեփանոս Վրդ. Լեհացին, Մովսէսի մահէն զար մը ետք՝ կը գրէ. «Մովսէս Կաթողիկոսն ուղղափառ եւ մաքրակենցաղ, նստեալ զամս երկս եւ կէս, Մայիսի ժՆ (15) փոխի յատեացս: Սա զբազում գերիս, որք բազմացեալ էին ի ժամանակս պատերազմաց՝ ազատեաց, զեկեղեցիս նորոգեաց եւ վարդապետութեամբ լուսաւորեաց»<sup>15</sup>:

Բայց անհունօրէն աւելի խօսուն է նոյն ինքն Մովսէս Կաթողիկոսի վկայութիւնը, սրբազան զոհունակութեամբ մը յայտնուած, իր շինարարական գործունէութեան մասին: Ան կը բացատրէ այս բանը՝ իր իսկական ծաւալով, երբ 19 Օգոստոս 1632ին կը գրէ Ուրբանոս Ը. Պապին, թէ Աստուծոյ բարութեան նշանը երեցաւ մեր Կաթողիկոս ընտրութեան օրը, «զի քաղցրացոյց զսիրտ թագաւորաց եւ իշխանաց եւ դատաւորաց ի վերայ մեր եւ ի վերայ սրբոյ Եկեղեցւոյ, տալով... հրամ(ան...) վասն շինելոյ եւ նորոգելոյ, որ եւ եղեն իսկ ի մաղթմանաց ձերոց սուրբ աղօթից, որ շինեցաք (եկեղեցիս երե)ք հարիւր կամ չորս հարիւր, եւ նորոգեցաւ մեծ սուրբ եկեղեցին՝ որ շինեալ էր ի Տրդատայ եւ ի Գրիգորիսէ մեր Լուսաւորէն»<sup>16</sup>:

13. Ա.Լ.ԾԱՆ Է. Ղ., Սիսուան, էջ 277ա-բ:

14. Ա.Լ.ԾԱՆ Է. Ղ., Հայկարան Ը. (ձեռագիր), էջ 991:

15. ՍՏԵՓԱՆՈՍ ԼԵՀԱՑԻ, ԱՌդ, էջ 174-175:

16. ԱՄՍՏՈՒՆԻ Է. Կ., Ոսկան Վրդ. Երեւանցի, էջ 271:

Նրեսուն կամ քառասուն եկեղեցիներու նորոգութիւնը միայն պիտի բաւէր՝ որպէսզի «Շինող» կամ «Շինարար» անուանուէր Մովսէս. հոս տասնապատիկ աւելիին խօսք կ'ըլլայ:

Անշուշտ բոլոր արժանիքը միայն Մովսէսի չի վերագրուիր, այլ բոլոր վարդապետներուն, եկեղեցականներուն գործակցութեան ու աշխարհիկ բարերարներու առատաձեռնութեան. բայց այն անձը որ այդ բոլոր ուժերը հաւաքեց իր շուրջ՝ եղաւ Մովսէս:

Յակոբ Վրդ. Կեսարացիին իր Մովսէս Կաթողիկոսի եւ Գրիգոր Մեծ Վարդապետի Ողբին մէջ, 1635ին, զուգակշիռ մը հաստատել փորձած է ժէ. դարու առաջին կէսին փայլող այս զոյգ հոգեւորականներուն միջեւ: Զուգակշիռ մը՝ աւելի քան երբեք բռնազբօսիկ, արգասիք աւելի գրիչին համակրանքին՝ հանդէպ Կեսարացի Պատրիարքին, որու թոռը կ'ըլլար ինքը, քան թէ զոյգ այդ հոգեւորականներուն միջեւ իշխող նմանութեան<sup>17</sup>:

Մովսէս փայլեցաւ Հայոց Եկեղեցիին վերականգնելով, մասնաւորապէս Արեւելահայքի մէջ, թէ՛ նիւթապէս, թէ՛ մշակոյթով, թէ՛ բարոյապէս, թէ՛ հոգեւորապէս. Եկեղեցիներուն միջեւ քարոզեց սէր եւ մշակեց քրիստոնէական հաղորդակցութիւն:

Գրիգոր Կեսարացիին, ընդհակառակը, հետապնդեց Հայ Եկեղեցի մը՝ փակուած ինքնիր պատեանին մէջ, անհաղորդ, գրեթէ թշնամական միւս Եկեղեցիներուն հանդէպ: Նոյն իսկ Հայաստանեայց Եկեղեցիի շրջանակին մէջ, Պոլիս իր Պատրիարքութեան տարիներուն, այլամերժ կեցուածք մը որդեգրած էր մայրաքաղաքը ժամանող հայ զանգուածներուն հանդէպ, որոնք գաւառներուն մէջ Զալալիներուն կոտորածէն ու աւարառութենէն ճողպրած ու կողպտուած՝ հոն կը հասնէին տասնեակ հազարներով: Ծանօթ են Գրիգոր Վրդ. Դարանաղցիէն պատմուած խափանարարութեան զրուակները՝ Կեսարացիի կողմէ գործուած անոնց հանդէպ, ինչպէս նաեւ Ազարիա Վրդ. Սասնեցիին դէմ յարուցած խոչընդոտները, երբ սա, 1598–1599 տարիներուն, Սասունի կոտորածէն մազապուրծ տարաշխարհիկ եղած Պոսփորի ասիական ափունքը, Կուռլայի բարձունքը, ծրարած էր Միաբանական վանք մը հիմնել, եւ Գրիգոր Կեսարացի Պատրիարք փոխանակ օգնելու՝ արդելք հանդիսացած էր:

Մովսէս Գ. Տաթևացի Կաթողիկոսի մահը

Հ. Ակինեան զանազան աղբիւրներ օգտագործելով կը ճշտէ Մովսէսի մահուան թուականը, 21–31 Մայիս 1633, չորս տարի եւ չորս ամիս կաթողիկոսութենէ ետք:

17. Ա.ԿիսնեԱՆ Հ. Ն., Անդ, էջ 142–143:

Մովսէս Կթղի նօտարը, Ղազար Քհչյ. (վրժ. 1636), ճշգրիտ կու տայ մեզի մահուան տարին, ամիսը եւ օրը (1633, Մայիս, Գշ.), «յոբում գիշերն զտի զգենոյր... եղև վախճան մեծ Կաթողիկոսին Հայոց՝ Տէր Տէր Մովսէսի, երկրորդ Լուսաւորչի, ամաց իբրև յիսուն եւ հնգից, կացեալ յԱթոռ Հայրապետութեան ամս շորս: Էած խաւար Հայկազեան տոհմի եւ եթող մեզ սուգ անմխիթարելի, յորոյ ծրող սորա՝ նորին նօտար էի»<sup>18</sup>:

Առաքել Դավրիթեցի կը գրէ թէ հոգեվարքի պահուն իր սնարը հաւաքուած էին «եպիսկոպոսք եւ վարդապետք եւ երեւելի արք, նաեւ թահմազդուլի խան, որդին Ամիրզունայ խանին», որ բարեկամութեամբ կապուած էր Մովսէս Տաթեւացիին, առաջին պահէն իսկ՝ որ գինքը ճանչցած էր: Մահամերձ Կաթողիկոսին երբ կը հարցնեն. «Մեք բոլոր աշխարհ զբեզ ընտրեցաք, եւ այժմ դու զո՛վ ոք եւ ընտրես՝ ընդունելի է մեզ»: Հայրապետին պատասխանը կ'ըլլայ. «Ես գՔիլիպպոս վարդապետն կամիմ»<sup>19</sup>:

Մովսէս Կաթողիկոս կը վախճանի Երեւան, Ս. Անանիա Առաքելի Անապատը, զոր ինքը նորոգած էր Ամիրզունայ խանին շնորհելով. վանքը Ս. Էջմիածնի սեփականութիւն էր եւ եղած է կաթողիկոսներու դամբարանը, ուր թաղուած է նաեւ ինքը:

Հոս կ'արտագրենք բովանդակութեամբ ժուժկալ տապանագիրը, այնպէս՝ ինչպէս Հ. Ակիւնեան արտատպած է Ալիւանէն, որմէ ունի ինչ ինչ տարբերակներ.

ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԴԱՄԲԱՐԱՆԻ  
 ԵԴԵԱԼ ՇԻՐԻՄ ՃԳՆԱԻՈՐԻ  
 ՏԵԱՌՆ ՄՈՎԱԼԷՍ ԴԻՏԱՊԵՏԻ  
 ԱՄԷՆ ՀԱՅՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԻ  
 ՈՐ Է ՏԵՂԵԱԻ ՏԱԹԵՒԱՅԻ  
 ՆՈՐՈԳՕՂ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱՄՆԻ  
 ԱՅԼ ԵՒ ՇԻՆՈՂ ՍՈՒՐԲ ԿԸՄԷԹԻՆ  
 ԹՈՒԻՆ ՌՁԲ.ԻՆ

Հազիւ 55ամեայ հասակին, հազիւ քսան տարիներու այսպիսի բեղուն գործունէութենէ ետք, հողին կը յանձնուէր Հայոց Հայրապետը, զոր մօտէն ճանչցողները նմանցուցած են Մեծն Սահակի եւ Մեծն Ներսէսի:

(Շար. 5 եւ վերջ)

ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ. ԱՄՍՏՈՒՆԻ

18. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Աճդ, էջ 134-137:

19. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԹԵՅԻ, Աճդ, էջ 210: ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Աճդ, էջ 139:

## Résumé

LE CATHOLICOS MOVSĒS III  
ET LE VARDAPET GRIGOR KESARAC'I

Mons. G. AMADOUNI

Le fameux hiéromoine Grigor Vardapet Kesarac'i, qui plusieurs fois fut Patriarche de Constantinople et le «Maître» de Movsēs Catholicos, apprenant que son propre disciple le Catholicos Movsēs s'était mis en contact avec Rome par correspondance épistolaire, lui écrit une lettre pleine de reproche l'exhortant à suivre la voie des ancêtres et de ne pas adhérer au Concile de Calcédoine. Dans le texte nous ne trouvons pas le nom du Catholicos Movsēs, mais il est facile de le deviner par son contenu. Ne pouvant convaincre le Catholicos à ses propres idées, et désespéré, Grigor Vard. à recours à la pression extérieure, cherchant à mettre contre le Catholicos tous les moines d'Etchmiadzine, leur expliquant, comme ancien maître de longue expérience, la position de l'Eglise arménienne.

L'auteur nous présente la personnalité du Catholicos Movsēs comme un homme profondément spirituel et religieux convaincu, qui a rennové la spiritualité dans les monastères leur donnant une empreinte religieuse et, selon ses propres paroles, en sa lettre du 19 Août 1632 adressée au Pape Urbain, il a restauré 400 églises et sauvé des mains des ennemis une multitude d'esclaves arméniens, payant leur rançon de sa propre poche.

Au chevet du Catholicos mourant, à la demande qui il désirait avoir comme successeur, il répond: «Je veux le Vardapet Philippos», et il fut ainsi. Ce fut à l'âge de 55 ans, après à peine 20 ans d'activité fructueuse, que meurt le Catholicos Movsēs, père du peuple arménien. Ceux qui l'ont connu de près, l'ont comparé aux grands Patriarches arméniens, St Nerses et St Sahak.